

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՅԱՐՓԻՆ

Եւ, Ռբիի, եւ մեծազօր իշխող տըւընջեան ,
Ռբիի փառացդ ի հանդիսարան .
Եւ, ըսքանչելի , զի տիեզերց զոր վարես
կեանք եւ խինդ դու ես :

Դպր ըզձաղիկն այն պայծառ վակժոյժ ի քոյդ դարձեալ կոյս ,
Ռբիի , եւ ես կաթոգին ըսպաս ի քոյդ առնեմ լցու :
Եւ ըզգիտեմ ի սըրտի թել եթէ բոց իմն անտես
իր թինդ առեալ եւ յայթիռ կամ սըխրանայ քոյդ ի տես ,
Ու ի կարմիր նըշուլիցդ ի փայլ ոգիք իւր վառին
Եւ անձկալից վազորդայն կանխէ ի ցոլ քո նախկին .
Դյն ինչ յըստուերաց յառնես կըզգեկին .
Եւ լուսազարդ քո ճակատ , ոյր ցոլքն են մէն ձիրք ուրոյն ,
Դիտակն ի վեր յառեալ պիշ՝ անմահութեան տամ ողջոյն ,
Եւ խոնարհեալ ակնածու աչացս իմ բիբք ապիկար
Ու հանդուրժեն քեզ հանդէպ որոց ընդելն է խաւար .
Խակ դու՝ հաձիս , ով արփի , համայն փառօքդ հիասքանչ
Որդւոյ միոյ խաւարի հանդիսանալ ընդ առաջ
Եւ պըսակ փառաց քոց եռաձաձանչ :

Եւ, արփի , եւ գերազահ իշխող տըւընջեան ,
Եւ ի փառաց քոց հանդիսարան .
Եւ, ըսքանչելի , զի մահացուն մընայ քեզ ,
կեանք եւ խինդ դու ես :

Դյոյ յանհաս դիտակէն ուր ըզգընաս լուսաձեմ
Վորժամ կենաց քո բըբօք մահուն ի ստուերս հայիս դէմ ,
Օ ինչ բարձրութիւնքս երեւին զոր մեր չափեն գիրկք անձուկ ,
Արշմարիցեն դու զնոսին յորս յոխորտամք՝ թէ եցուք .
Չեւք գահոյից , խըշտեկին , հիւղ եւ գոռոզ ապարանք
Օ անազանին եւ անդուստ . կամ ի նոսա որ խըտրանք .
Ո անկութիւն զինչ է . Երբ ծերութեան ամք :
Ոսկոյն նըշոյլք զօշոտեն , երկաթ ի յոյզ թըւի մութ ,
Եցեն՝ և առ լոյս քո յօնիքդ յարգանս էիցն եկամուտ .
Ճաձանչիցէ առաւել ճակատ պըձնեալ ոսկեկուռ .
Օ ի վայրապար կայ երկաթ զոր մի եւ նոյն մալէ հուր ,
Օ ի նա զուլամքք գայ մանեակ , եւ սա զոտիւք ի գալար .
Ինկորք քարանց պատուիցին յեռեալք ի թագ եւ կամար ...
Օ ի մինչ դու մեկնիս՝ համայնն է խաւար .
Դընաս , եւ ոչ իսկ ումեք թէ եւ ի բիւր զոյ պատիւ
Վկնառութիւն է առ քեւ . հասարակաց է քո տիւ .

Եւ յոսկեզօծ քիւս ամսուր եւ ընդ խոնաւ լոքեալ յարկ
Աւ առաւել կամ նըւազ լուսոյդ գան շողք բոցավառք .
Ծայց զի՝ որչափ պերճ քաղաքք եւ խիտ առ խօնին վանք
Տեսի հազիւ թէ ի շեղ զքո առնուն լցո պատուհանք ,
Ո՞ինչ յելցող ի մուտս խայտան հովուալանք :

Եւ արփի , ել տըւընջեան տէր միահեծան ,
Արի փառացդ ի հանդիսարան .
Եւ ըսքանչելի . զի տիեզերց զոր վարես
Կեանք եւ խինդ վառես :

Տես զի զըւարթ ըզգայցէ բնութիւն ըզքո մերձենալ .
Օ իարդ ի սուղ ինչ ժամուց անձուկ տեսլեանդ է դարձեալ .
Մակք կարմրանան իբր ըզկոյս այտք հուալ ընդ հուալ շիկնելով ,
Եւ ըզտըխուր մըթութեամբքն ըզծիրանի սըփուէ ծով .
Վարգարտազարդ ի պըզանս զքեզ ողջունէ վարդ , շուշան ,
Սոխակն էառ դայլայլիկ , սաղարթք շըրշեն պատասխան .

Բնութիւն անշըսունջ լուծաւ ի բիւր ձայն :
Ե դոյն կայտիւս եւ մարդոյն խառնի շըշուկ , ով արփի .
Ը ըշուկ զոր տայ սիրտ ի տրոփ , հեշտանք եւ խինդ յուսալի .
Կհօսք ի ճռինչ բեկանին , ապատք յոտից ելին թինդ ,
Կառաց շաշիւն հեծելոց , սալք թոպին յուսան ի շըսինդ .
Արինք ի հեշտ սոյլ շըշընչէ , շեփոր ի մարտ հրաւիրակ . . .
Օ ի ոչ մի ձայն է մարդոյ , այլ որչափ գործ եւ վաստակ ,

Եւ քեզ կարօտի ի նոսին համակ :
Խակ զինչ խըտիր է մարդոյ , մինչ եւ նա զոյգ ընդ բնութեան
Երբ ըզմանուկ ըսպասեն ի գործ ծնողին ի հրաման ,
Կամ զերդ նաւ կախ յառագաստ հողմոյ ելից գոգալիր ,
Որպէս զի քեզ նախ է գալ զի վառեսցին ի գըրդիո
Բնութիւնն յիւր զոյս բազմադէմ գործել , եւ մարդ լոկ միայն
Կախանձնդդէմ յասպարէզ՝ քիւր տալ արդիւնս քըրտնաջան ,

Որ զի մարտագիր դու կաս յանդիման :
Այէ , աչօք քոյին սուր , յորմէ եմակք չեն անքոյթ ,
Եւ զգիշերին պարուրեալ զուգաւասար սեաւ ծածկոյթ
Ինտրես որ սուրբ է վըտակ եւ որ լիճ մառն եւ պըզտոր ,
Եցէ թէ գործք մահացուին թանգուզեսցին կեղծաւոր .
Որ մի կըշիռ տասդ ըզլցո եւ յապիրատն եւ յարդար
Ենոյն ախորժ գիտիցես ըզգնացո անխէթ եւ զթափառ ,

Օ մեզմեխանս , ըզքիրտն , համբոյր եւ զպայքար :
Քանի՛ եղեն արդեօք տիւք յոր քեզ ծագել քո ցաւեաց
Ո՞ինչ ընդ երեկս տալ զըրոյց դնայիր առ Տէր մահացուաց .
Շաբէ . իցէ՛ եւ մի օր , ժամ մի յամբաւդ ի շըրջան
Յօր ոչ յեղեռն ինչ տըխուր պըզծի քո հուր սըրբազան .
Եւ ի սերկեանս իսկ արդեօք ծագես դիմօք քօղազգած
Օ ի մի երկաթն յասպարէզ քեւ շողացի մարդախանձ ,
Ո՞ինչ արեան գնայ գետ ընդ թումք գիտականց :
Եր , էր երբեմն , ով արփի , — ընդ մեզ յիշես զայն տըխուր —
Օ ի ցընծալից եւս յերկիր գայիր ըզգնացո տալ զաւուր .

Ո՞ինչ այնչափ քաղցր էր կայեան, զի համասփիւռ կոչեր դրախտ .
Առուացն ի տիոլ սըրբափայլ կեանք հոսէին անդ անախտ .
Երանութիւն՝ որ աստի ըսկիզբն յանոյշ առնէր սիք,
Ռողբոջ ի քոյդ ետ ի լոյս, այլ իսամբեցաւ զերդ ծաղիկ
Տ բնիկ իւր հողյն ի բաց ընկեցիկ :

Ասկայն ի փառսդ անկապուտ, արփի, խընդա դու յաւէժ .
Օ ի որ ցոլայ մեր յարտօսր՝ այն քո նըշոյլ է խարտէշ,
Ար զառաջին ետ ձանձանչ զօգոստափառ քո դիմօք .
Ոմէ եւ գեղոյն զամէն օր հանդէսք թըւին մէզ նորոգ .
Ոչ առաջինն Եփրատէս կամ հինաւուրց ծեր Ամափս
Ծող ցոլացին առաւել ձեանցն ի պաղպաջ, ջինջ յալիս ,
Յոր ոչ անդրագարձ փայլեն եւ զարդիս :

Երինք ժայռիւքն երկնաբերձ յորոց բազմին գարք ի ձիւն,
Հաստատութեան զոր խարիսխ եւ տիպ կարծէ մահացուն,
Համանակին գէզագէզ բեռամբ ընկճեալ խարխալին,
Հողմն արդ վազէ ընդ միջոց անդ զոր նոքայն ունէին .
Ե մուռնչ զիտէ Ավկէան զալիս հընձոց վէտ ի վէտ,
Ուր մերթ կոհակք իւր կապոյտ շառաչէին մէտ ի մէտ .
Եւ աստեղք յերկինս շիջան լուսաւէտ . . .

Իսկ յանմատոյց դու բարձունս ծիրանեփառդ ի գահոյս
Այլայլութեան գեր կայից՝ ի մըշտավառ իշխես լոյս .
Ոմէ ի խաւար մերձեցար՝ ի ձեմ ոտին քո վառի .
Եզծոց երկրի եւ զքարանց եւ զջուրս գործես դու բերրի .
Եր երկնաշարժ զօրութեամբ քո զինչ է բնաւ ժամանակ .
Համանանակ . . . փառք քեզ, արփի, քո նա անզօր է սպասեակ,
Օոյր չափեալ դու զքայլս վարես սուրհանդակ :

Եւ, արփի, եւ դարուց ամենազօր տեր
Դ փառսդ անըստուեր .

Եւ, ըսքանչելի, զի տիեզերց համայն դու
Աւանք ես լուսատու :

Երի փայլեաց, արփենիդ, եւ զաւերովք անդ մարդոյն
Օվըսեմութիւն քո արկեալ տուր ի հանդէս զերաբուն .
Եւր են արդ խրոխտ գագաթունք, զըմբէթք եւ պերձ ամբարտակք,
Օորովք քո ցոլք խաղային այգուն յուկին ընդ հաւաք .
Եւր այն քաղաքք լայնասիիւոք որոց անձուկ եկին դաշտք .
Եռնակարկառս ի քարանց կուտակաղիր ուր են վաշտք .

Եւր ոյց կեանս յամայր խոստանային յաշտք :

Այլ պանձացիր, դու արփի, եւ ըզդերբեկօքն յամային՝
Տես անդ զալար եւ ծաղկունս որ քոյդ ի ձեմ փայփային,

Որդիք բնութեան՝ զոր մահու փոխան որդւոցն ու ի տեղի
Հանեալ սըփուէ բըռնալիր որ ոչըն մեօք կարօտի .

Երկ ընդ փոշին ազագուն ըզճառագայթ քո ջերին
Դարով զընին ոյք երթեմ անդ զերեսօք սիգային ,

Եւղյեղուկք, աւաղ, քան զոր կոխեցին :

Եմն երբեմըն նոքա . եւ արդ նոքա ոչ եւս են .

Ենցին նոքա առաջին . անցցուք եւ մեք համօրէն . . .

Ինդ մեր անցցեն այլք աձիւն, զերդ առ ափամբք նոր ալլք .
 Եւ մեք՝ այլուր խընդրիցեմք ժամանակի չափս եւ, տիք,
 Դբրու անշարժ առեալ կայս յայլոց յառիլ փոփոխմունս .
 Եւ զարմանամք զի ամք սուղ զմեօք երագեն յանցեալ կոյս՝
 ՚լըստեալքս ի սահուն մակոյկ կենցաղսյս :
 Խսկ դու, ով մեծ, ում երկինք ըզհարկ գիտեն արժանիս
 Եւ զքեւ յածին զիլ ի զլոր դարուց ի մնայլ հովանիս,
 Ար զի յալիս անդ ծըմանց ժամանակին դու բազմիս
 Դբրեւ ըզժայու լուսարձակ՝ մոլորելոց յարտուղիս,
 ՚Բեզ ցանդ ուղղեալ զիւրեանց զեկ, թէ եւ ամբաւ տարակայ .
 Ռաբէ երկիր այնքան վէս՝ զի զքեզ կարծեաց պարագայ,
 Եւ սուղ իւր զաւուրց գիլս՝ նա քեզ հաշուեայ :
 ՚լըսեմդ ընդ դարս որ այսքան արգահատեր մահացուին
 ՚Վեր քան ըզբնաւ նախատինս դու եւ զպատիւ իսկ նոցին,
 Եւ յայսմհետէ եւս, արփի, լուր մինչ կարդայ ըզքեզ յոյս,
 ՚Մինչ յըստուերաց անդ թափի նախաբորբոքդ ի քո լցս,
 ՚Յորժամ ի կորդ ապալեր քո հաւատովք տայ զսերմանս,
 ՚Մինչ յերկարեւ խընդրէ զբոց ծրագին զոր նա կոչէ կեանս,
 ՚Օի յոր գնայ զուղւոյն կասկածէ սահմանս .
 ՚Լյո՛ զուղւոյն, զի կարես, պարզեա զնըսեմ աղջամուղջ,
 ՚Օի մի նա գայթ ի գայթի գնայ կեղակարծն ընդ կամուրջ .
 ՚Նալեալ ըզդիւն, վեհ արփի, փըթթեա շուշանս եւ ըզվարդ,
 Եւ տուր ծառոց գետեզեր հովանիս խիտ ի սաղարթ .
 ՚Օի ի ծաղիկն՝ առօրեայ տեսցէ եւ զինքն իւր ըզդիւք,
 ՚Ու ի ստուեր ծառոյն՝ թէ եւ հեշտքն աստ ունին մութ եւ ըզսուք,
 Եւ քան ըզսերեւ թօթափին անշուք :

Հ. Խ. Գ.

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Հերտէր զերմանացին : (Ցես երես 5)

՚Նալպէս անցեալ հատուածին մէջ ը-
 սինք, ՚լդրազպուրկ քաղաքին մէջ ազքի
 հիւանդութիւնը զայրացաւ ՚Ներտէրի
 վրայ . որով հարկ եղաւ որ բաժնուի
 հոն ՚Նոլշդայն-՚Այդին իշխանէն : ՚Ներ-
 տէր շատ տակնապալից ու ցաւագին օ-
 րեր անցուց այս քաղաքին մէջ . սակայն
 մեծ քաջութեամբ ու անխոռվ հաստա-
 տութեամբ ազքին վիրաբուժական բը-
 ժըկութիւններուն համբերեց . իսկ
 ընդհանուր հիւանդութեան միջոցը՝ իր
 զգացած նեղութեան ուժէն խիսա ու
 զայրացկոտ բնաւորութիւն մը առած

էր : ՚Եետ երկարատե դարմաններու՝
 ՚լդրազպուրկի երեւելի վիրաբոյժը յու-
 սահատեցաւ ՚Ներտէրի ազքին բոլորո-
 վին բժշկուելուն վրայ : ՚Ներտէր հա-
 մակամութեամբ լսեց այս լուրը . թէ-
 պէտ և իր հիւանդութեան անցնելուն
 շատ կը փափաքէր անոր համար ալ, ո-
 րովհետեւ չէր ուղեր ասանկ պակասու-
 թեամբ մը ամուսնանալ այն աղջըկան
 հետ, որուն նշանուած էր :

՚Նոլշդայն իշխանէն բաժնուելովը՝
 ՚Ներտէր առանց պաշտօնի մնաց, ու հի-
 ւանդութեան ծախքերուն պատճառաւ՝
 կարօտութեան մէջ ինկաւ : ՚Լյո ա-
 տեններս (1771 տարւոյն) ՚իբրէի զօ-
 րավար կոմնը ՚Նորդուկալէն կը դառ-
 նար . ասիկայ արդիւնաւոր ու հանձա-
 րաւոր մարդիկներու մէր ունենալով